

շուն թէ ի վերջ դարու 80 միլիոնի պիտի մերձենայ. վասն զի 1810 էն սկսելով վիճակագիր ազգահամարք կը գտնեն թէ 28 ամաց մէջ կը կրկնապատկին իւր բնակիչք. այնպէս որ 1910 ին հաւանական կ'երևի թէ 100 միլիոնն անցնի, թէ անղւղջն ընդարձակութեան, պտղաբերութեան, և թէ եւրոպական գաղթականաց յաճախութեան պատճառաւ:

Ամենայն ոք յայտնի կը տեսնէ թէ այս ենթադրութիւնքս Եւրոպիոյ խաղաղութեան վրայ հիմնեալ են, որոյ տևողութիւնն անստորոգ է, և աճման իսկ խափանարար պատճառք կան. որոց մի մասն եթէ յայտնի, այլքն անյայտ են, զորս և անհնարին է նախատեսել, թէ պէտ և մեծահանճար ոք լինի:

Շարունակելի

Հ Ր Ա Ճ Ե Շ Տ

Ո՛ւր օրընթաց այսպէս արագ
 Ըջն հակաց հերձեալ կուտակ,
 Ընդէր 'ի վայրացս այսպէս սիրելեաց
 Թռանիս, ո՛վ նաւ արագընթաց,
 Ուր քաղցր աւուրք մանկութեանս
 Որպէս զալիսըդ սահեցան:

Թո՛ղ ըջնուկ զիմ տալ սղջն չքքնաղաքեղ Վենետիկն.
 Ո՛վ Վենետիկ, ո՛վ գու թամբիշն ալեաց Հանգրին,
 Որպէս երբեմն ծովուց համայն:
 Կաց, Վենետիկ, բարեաւ, քաղաք անըման:
 Այլ ո՛չ տեսից ուրեմն ըջքեզ 'ի պահում՝
 Յորում արև շողողուն
 Ձթիկամբ չքքեղ քոց պալատանց

Ի վեր ելեալ բարձրանայր յերկնից խորանս գըմբեթարդ.
 Մինչ կոնտուլայն թեթևընթաց
 Ի խաղաղ ջուրցըդ վերայ
 Ի թաղայր լըսիկ հեզասահ,
 Ի՛ տրևածայրք կարմրավարդ

Ըջրըմեալ ջուրց ծիծաղալիսն ըսպիտակ
 Ի գոյն շողեն կարմրորակ:

Կամ թէ յորժամ արփւղն նըլլջքըն պայծաւ՝
 Անհետ եղեալ կորընչէին
 Ձշըլիսով բլրոց Ալպեան բարձանց վեհափառ,
 Եւ ամպ կուտակ կուտակ մթին
 Ի հորիզոն մերթ 'ի գեղին

Մերթ 'ի կարմիր փայլէին վառ
 Եւ լըճակիդ ըուրք դանդաղ
 Մինչ 'ի խըցիկս իմ խաղաղ
 Զճառագայթից ուղարկէին
 Փայլն արծաթի յետս անդէն:

Մնան բարեաւ, ով օթարան գիտութեան,
 Ուր վեցամեայ լրացաւ շըրջան...
 Մնասլէք բարեաւ և դուք մայրիք մըշտադալար,
 Ականատեք իմ մանկական հըրճունանաց.
 Ընդ հովանեզըդ զովարար
 Քանիցս անգամ բազմեալ 'ի նիստ, .
 Խաղաղական 'ի ժամ հանգիստ:

Տեսի ըզսոչ անգին ժամուց ընդ բարեկամ սիրելեաց,
 Ընդ սիրելեաց՝ որք ընդ աստեղք այնց օտար՝
 Ըզբառն յանուշ փոխեալ եղեն ինձ մըխիթար:

Մնասլէք բարեաւ և դուք ողիք պաշտելի,
 Բախտ որ աստէն խըմբեաց 'ի մի.
 Արդ անլատէ զմեզ 'ի միմեանց անողոք...
 Ո՛վ բախտ, արդ զինչ մեայ մեզ արգեք:

Յուշիկ ով նաւ սըրբազոյն
 Թո՛ղ տաց յեաննս իմ ողջոյն
 Պայծառ երկնից իտալական՝
 Ուր բողբոջեն վարդի նըման
 Իտալու հիք քաղցրասէր...
 Զընաշեարհիկդ Իտալեա, ո՛ղջ, ո՛ղջ լեր...

Ողջոյն ընդ քեզ, հայրենիք
 Ողջոյն ընդ ձեզ, Սիրելիք.
 Քաղցր իմ մայր, քոյր և եղբայր.
 Վեցեակ ամաց յեա օտար.
 Ի գիրկս անգրէն գառնամ ձեր.

Օ՛ն հապ յառաջ սլացիր, ո՛վ նաւ, յամենաս էր:
 Ողջոյն ընդ ձեզ, վայրք սիրեցեալ,
 Իմ ծընընդեան սերտ վըկայք.
 Առ ձեզ ահա գառնամ գարձեալ...
 Ո՛րքան զարթնուն 'ի միտս իմ գողար յիշատակք...
 Պանդըխտութիւն գառնալիր.
 Քանիցս յաչաց գառն արտատուս կորզեցիր.
 Զուրկ 'հայրենեաց, անմըխիթար,
 Քանի՛ հրաթև սըրբուս հառաչք են արձակեալ:

Այլ ցանկալին է հաս ժամ,
 Եիջաւ լափող բոցն արծարծ .
 Լըբացան վիշաք և սըբաունջ .
 Այլ հառաչանք չիք հրաշունջ .
 Ողջոյն ընդ քեզ, հայրենիք
 Ողջոյն ընդ ձեզ, Սիրելիք :

ԼԵՌՆ ԿԻՐԵՆԱՆ

Նստիկին Աշակերտ Մոռաւտ-Ռափայկի . վարժարանի

ԾԱՌ ԳԵՂՋՈՒԿ ԵՒ ԱԳՌԱԻ

Զգիտե՛մ ի՛նչպէս, Բնչ կերպով
 Ե՛կրիս մայր՝ բընու՛թիւն
 Իւր բեղմնաւ որ ձեռքբրով,
 Ի՛հաշտերուն խոր՝ խիտ հեռուն՝
 Մի գեղեցիկ վարսաւոր,
 Տընկէ՛ւ էր ծառ կըտկըտր .
 Հողուն ծոցն սեւ ու թուփ
 Աճնէ՛ր ծառն անպըտուղ .
 Հնն միս միտակ որ քան զօր
 Տառաներ գերդ ճըղճաւոր :
 Լայն եւ արձակ դաշտերուն
 Ազատ քափն զովաշունչ,
 Պաշ չըբժնեթով օրն ՚ի բուն
 Փայփայտեր ծառն ՚ի չըլունջ :
 Օր մի հեռի անտառն է,
 Կըտկըտալով սեւակընկուղ,
 Ազաւ մ'եկաւ կայթանէն,
 Ճիշտ գեղջ ՚ի ծառն անպըտուղ .
 Թառեցաւ նա ծառին վերեւ՝
 Եւ տեսնելով միայն տերեւ,
 — « Ե՛սնա Ե՛սնա — սասց — մի՛մէ գու հոս շոր գըլուփ
 « Կ'այրին անգործ անպըտուղ .
 « Ե՛նկու մ'օգուտ շեռ բերեր,
 « Ե՛նկէ մ'աւլ զայն շեռ ուղեր .
 « Այգպիտի կեանք
 « Է անարգանք :
 « Մինչեւ մեր մեծ անտառին մէջ
 « Ե՛տաեր անթիւ եւ անգերջ .
 « Ո՛մանք պըտուղ բերեն առատ,
 « Ո՛մանք շէնքի պատրաստեն փայտ :
 « Ե՛նկ խօզով հնն ոչ մի սք
 « Զ'այրեր անգործ և անհօգ .
 « Հապա գուն՝
 « Օրն ՚ի բուն

« Միշտ կ'որորսիս ՚ի խոր քուն :
 Մինչեւ որ նա ծառն անպըտուղ անգործեր
 Ե՛կաւ հասաւ մտիտըն ՚ի յուս մի գեղջուկ,
 Գոգնան դագրած խեղճ ու ծեր,
 Օրուն տաքէն վիզը լուկ :
 Կըտաւ ծառին շուքին տակ,
 Ե՛ունջ մի ստաւ լայն արձակ .
 « Մեռնի՛մ գորբիդ Տեր Ատառան,
 — Հառաչելով ձեքն տասց,
 « Ահա դու հոս՝ Բնչ վարսագեղ
 « Բուտուցիչ ես ծառ չըքեղ,
 « Որուն զովիկ ըտառերին տակ
 « Հանգչի՛ ճամբորդն յոգնաժամանակ :
 « Այրին դու ծառ
 « Զովորար,
 « Կիցք՛ք քո կեանք
 « Ըփոփանք :
 Մինչեւ գեղջուկն ասեր սյապեա,
 Ստափելով ծառն համեստ,
 Տեսաւ ազառն՝ որ սեւերես,
 Անթահար մննաց քեստ .
 — Ասաց . — « Թըւշուն անտառի,
 « Ատառան քեզի տայ բարի,
 « Կըժու խօսքիդ քո փոխան՝
 « Առ գեղջուկէն պատասխան :
 « Միայն գիտցիր՝ ո՛վ իր կոշման
 « Համանայն
 « Կը կատարէ պարտք իւր բոլոր
 « Աճն օր,
 « Այնպիսին միշտ ըստ չափուն
 « Օգուտ բերէ կեանքն ՚ի բուն .
 « Տես որ ծառն իսկ անպըտուղ,
 « Բերէ մի այլ նոր պըտուղ...

ԱՌԱՔԻՆ ԱՆՏՈՒՆԵԱՆ ՆԱԼԲԱՆԻՆԵԱՆ